

PA
2467

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽՆԴԻՐԸ

2679

ԼՈՒԺՈՒԱԾ

ՔԱՂՈՒԱԾ

Հուսացեալ Տիգրան Եկելիննեամի յօդուած-
ներէն, Խորհրդարանական Յանձնաժողովոյ
Տեղեկագրէն, եւ կարեւոր պատօնագրերէ :



ՏՊԱԳՐ. Յ. ԱՍՏ.ՑՈՒՐԵԱՆ ՆԻ ՈՐԴԻՐԸ

9(47·925)

5-96

9(47.925)
5 - 36

ԿԱՐԵՒՈՐ ՀԵՇԱԳԻՐԻ ՄԸ ՊԱՏՃԵՆԸ^(*)

Ի Բ Ր Ա Պ Ա Ց Ո Յ Ց Ց

ԱՄԵՆ. S. S. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

ՅԱՌԱՋԱՑԵԱԼ ՏԱՐԻՔԻ ԶԱՌԱՄՈՒԹԵԱՆՑ



ԵՐՈՍԱԴԿՄ 20 Մայիս 1909

«Ինձ յանձնուած Երուսաղէմի Պատրիարքական Արքուոյն Կայսերական հրովարտակօֆ հաստատուած եւ ապահովուած անկախութեան իրաւունքները բռնաբարելու նպատակ գոյութիւն ունենալը կանխաւ հեռագրով քանից Չերդ Վասեմութեան հաղորդած եւ առաջին առնելի խնդրած էի: Բայց ցաւ ի սիրտ կը յայսնեմ քէ՝ այնքան դիմումներուս բնաւ կարեւորութիւն չի տրուեցաւ, որով եւ Պատրիարքարանն ալ առիք ունեցաւ Կայսերական հրովարտակօֆ տրուած Պատրիարքական անկախ իշխանութեան առանձնաւորհիմանց հանդիպ ի գործ դրած բռնաբարմանց մեջ այնքան յառաջանալու:»

Պ Ա. Տ Ա Վ Ը Խ Ա Ն

Ինչո՞ւ համար կրկնակի քննիչներ ուզեցիք, և դուրսէն՝ օգնական Եպիսկոպոսներ, յանուանէ ընտրեցիք և

(*) Այս հեռագիրը յղուած է առ Մեծ Եպարքուն և Օսմ. Խորհրդարան:



88760-42

716-98

1425-98 /

2012

2004

խնդրեցիք Պոլսոյ Պատրիարքարանէն, երբ որ կրնայիք
առանձինն գործել՝ առանձնաշնորհեալ իրաւունքներդ
ու անկախութիւնդ պահպանելով:

«Աւելորդ և Ձերդ Վսեմուրեան կրկնել թէ՝ Երուսա-
ղէմիր Պատրիարքութիւնը անկախ եւ ազատ Պատրիար-
քութիւն մ'է. եւ այդ անկախ իշխանութիւնը հնուց
ի վեր, այսինքն Սուլրան Օմար Խալիֆային սկսեալ ց'արդ
Օսմ. մեծագօր եւ հզօր կառավարութեան կողմանէ
ճանչուած, յարգուած է եւ Կայսերական հրովարտակօֆ
ապահովուած եւ նուիրագործուած է. ինչպէս նաեւ
պարծանօն կը յիշեմ թէ՝ ամեն կարգի ուսնագութեան
ու հովերու դէմ անեղծ եւ անարատ պահուած է ց'արդ,
մինչ Երուսաղէմիր Պատրիարքութեան իշխանութիւնը Օսմ.
կառավարութեան ընորհի անկախ դիրք մը վայելած
է եւ ցայմ կը վայելէ:

Ո՞վ կըսէ որ Երուսաղէմիր Պատրիարքութիւնը,
Սուլթան Օմար Խալիֆայէն և Օսմանեան մեծագօր և
հզօր կառավարութեան կողմանէ ճանչուած և յարգ-
ուած չէ:

Սակայն այդ ըսել չէ թէ՝ Ազգը, որուն ներկայա-
ցուցիչն է՝ Ազգ. Երեսփոխանական ժողովը, Վանքին
բացարձակ տէրը և վերին համարառուն ըլլալէ կը դադ-
րի, քանի որ Երուսաղէմիր Պատրիարքը ընտրողը՝ Երես-
փոխանական ժողովը է, ինչպէս նաեւ Վանքին ըրած
պարբերական մեծաքանակ պարտքերը վճարողը՝ Ազգն
եղած է:

«Պոլսոյ Պատրիարքարանը սակայն, յանիրաւի կը հս-
մարձակի այսօր բոնութեամբ այդ անկախութիւնը կապ-
տելու ջանալ եւ իրեն հապատակեցնել, ինչպէս նաեւ
պահպանութիւնը երդմամբ ստանձնած Պատրիարքութեան
իրաւունքները կապելով, նուիրականութիւնը աղար-
տել, միջամտելով նոյն խսկ ամենափոքր իրաւասութեանց
մէջ, որք են, Տեսուչ կամ պատօնեայ փոխել եւ այլ
նոյնախիս վարչային գործոց ընթացքը կասեցնել՝ որոնք
կայսերական հրովարտակօֆ տրուած առանձնանորհ-
մանց եւ իրաւանց մասերը կը կազմեն. զոր օրինակ.
Մեր այս ծերութեան հասակին մէջ մեզի օգնելու հա-
մար Գեորգ Արքեպիսկոպոսը օգնական նաևնակեցինք
Ս. Արոռ հրաւիրելով զայն, զալ իր պատօնը ստանձնե-
լու, որովհետեւ Երկարամեայ փորձառութեամբ վանա-
կան գործոց բաս արժանւոյն հմուտ է. եւ սուտ է որ
զայն կ'ամբասանեն եւ դաւադրական զադսնի նպա-
սակով Կ. Պոլսոյ Պատրիարքարանը կ'ընդդիմանայ այս
մեր կարգադրութեան եւ անոր մեկնումը կը յիտաձգէ: »

Կ. Պոլսոյ Պատրիարքարանը բնաւ չէ ուզած բըռ-
նութեամբ միջամտել՝ Երուսաղէմիր Պատրիարքութեան
վերաբերեալ գործոց, երբ Երուսաղէմիր միաբանութիւնը՝
Երեսփոխանական ժողովէն 1888ին վաւերացուած միա-
բանական կանոնագիրը Անթերի գործադրած է:

Նոյնպէս, չէ ուզած միջամտել՝ վանական ներքին
գործերուն, երբ ուղղակի դիմուած չէ Ազգ. Կեղը.
Վարչութեան:

Բայց երբ Երէցեանը վանքի միաբանութեանէն միան-
գամ ընդ միշտ արտաքսելու համար անպատուաբեր
կերպով կը գրէք (տե՛ս Տեղեկագիր Խորհրդարանական
Յանձնաժողովոյ՝ երես 9) ու այս վերջին հեռագրով ալ՝

հիմա Զեզի օգնական կը նշանակէք, բնական է, որ Աղջը Զեր ծերութիւնը նկատի առնելով, մեղմացուցիչ բառով մը որակէ և զԶեր Սրբազնութիւնը՝ զառամեալ ընդունի:

«Եղիշէ Վարդապետը որ Կ. Պօլսոյ այժմեան փոխանորդն է, պատօնով Երուսաղէմ կոչած ու տեղն մի ուրիշը նեանակած էինք. Պատրիարքարանը յանիրաւի այս մեր կարգադրութեանը կ'ընդդիմանայ՝ չ'ընդունիր նորին պատօնավարութիւնը եւ որուում կուտայ որ ց'նոր Տնօրինութիւն նախորդը մնայ իր պատօնին մէջ:»

Վանքին ներքին կանոնագրին տրամադրութեանց հակառակ չէ՝ միաբանութենէն վտարեալ մը, Երէցեանի նման արտաքսեալ մը, որ է՝ Անանիա վարդապետ Հաղարապետեան, Պոլսոյ Երուսաղէմի Պատրիարքական Փոխանորդ կը նշանակէք: Բնական էր որ նախորդը պիտի մնար իր պաշտօնին մէջ, որով անգամ մ'ալ պիտի հաստատուէր թէ՝ զառամածութիւնն է որ գործ կը տեսնէ Երուսաղէմի արդի վանական վարչութեան մէջ, և ոչ թէ ուղիղ բանը:

«Վանքի հաշուական տոմարներն ու դրամն իսկ գողցող՝ զիւերով Յովապէ եւ անիթ ի Պօլիս փախչող աւազակները՝ ի պատիճ ընդ մեր Նախագահութեամբ կազմեալ Միաբանական Ընդ. Ժողովը միաբանութենէ արտաքսեց, բայց Պօլսոյ Պատրիարքարանը այդ մեր որուումը չը յարգիր եւ խայտառակութեանց աւելի ուժ կուտայ, նաեւ վերոյիշեալ ապստամբները Պօլսոյ Փոխանորդարանը պահել կուտայ, հակառակ զանոնք դուրս հանելու հանիցս տրուած մեր հրամաններուն, «Եւ կը պատասխուին ծանօթ խոռվարին... մեկէ մը՝ որ տա-

րիներով հոս մնաց եւ մեր վանքը տակն ու վրայ բրաւ եւն. եւն:»

Ահաւասիկ Զեր վերջին տողերը, որ Կ'ակնարկէ մեր վեհ. Հայրապետը, և Կ'ամբաստանէք՝ ըսելով թէ, Վանքը տակն ու վրայ ըրաւ, եւայլն, եւայլն:

Ցնդածութեան խոշոր ապացոյցը կուտաք, ըստ որում Զեր չնորհակալութեան և երախտագիտութեան պաշտօնագրերը՝ Աղջ. Կեդր. Վարչութեան գրասեղանին վրայ են: Իսկ ապստամբ ըսուած վարդապետներու մասին՝ ասկից առաջ գրած գովեստներնիդ, տակաւին շատ թարմ են. և անոնց գործունէկութիւնը և օգտակարութիւնը՝ կեդրոնին մէջ ալ գնահատուիլ սկսուած են:

Ուրեմն, կամ ըսէք թէ, «Այս հեռագրին պատճէնը՝ ես չեմ տեսած», կամ զառամած ըլլալնիդ, Զեր ձեռօքը ստորագրած էք:

«Գլխաւոր ու ցաւալին է, որ այդ Պատրիարքարանը կը յանդգնի այսօր մեր անկար վիճակն իբր քէ պատճառ բերելով պատրիարքական Արոռեն վար առնել եւ մեր տեղը Տեղապահ մը կարգել միաբանութենէս, դուրս եւ այս՝ հակառակ Ս. Արոռոյ գերազոյն եւ անբունաբարելի իրաւանց:»

Բնաւ ցաւալի չէ Զեր տեղը՝ Պատրիարքական Տեղապահ մը դրուի: Եւ այս՝ Դուք պիտի պահանջէիք, նկատի առնելով Զեր այսօրուան յառաջացեալ տարիքը: Եւ այդ կարեւոր հաստատութիւնը պահելու համար, Դուք ինքնին պիտի փափաքէիք, ի սէր այդ բազմագարեան Միաբանութեան Ուխալն, որ այնքան սիրեցիք, և փոխաղարձօրէն՝ այնքան սիրուեցաք ու յարգուեցաք:

Սակայն կեդրոնական վարչութեան ողջամիտ որոշման դէմ բողոքելով, ուրիշ բան մը ըրած չէք ըլլար, բայց միայն կ'ապացուցանէք՝ դարձեալ և դարձեալ Զեր զառամածութիւնը:

Ահա՝ Կ. Պօլոյ Պատրիարքարանի՝ հանդեպ մեր անկախութեան բոնած անիրաւ բնբացքը, որուն համար ըստ իմ անբոնաբարելի իրաւանց՝ բողոքելով կը բողոքեմ սիրելի Տերութեանս եւ խղճահար Ազգիս զաւակաց, որոնց իրաւունքն է, եւ ես միաբանութեամբ՝ այդ իրաւանց պատվանը:»

Այս՝ Զեր բողոքներուն բողոքը՝ Տէրութեան և Ազգին զաւակաց, լսելի պիտի ըլլար, եթէ Դեւոնդ Մագուտեանի և իր արբանեակներուն զեղծմանց՝ թոյլատու չի գանուէիք ժամանակին, և պէտք եղածին պէս հըսկէիք, պաշտպանելով Ազգին և Միաբանութեան անըրունաբարելի իրաւունքները: Ահա՝ այն ատեն՝ այդ բողոքներուն հարկ պիտի չըլլար, և Ազգն ալ՝ յաւէտ երախտապարտ պիտի մնար Զեզ:

«Ինչպէս վերեւ յիշեցի, դարձեալ կը կրկնեմ բողոք թէ՝ չեմ կարող ընդունիլ այդ անիրաւ եւ ապօրէն որուումը, եւ բողոքելով կը խնդրեմ որ ամեն կարելի միջոցներով դէմ առնեք Պօլոյ Պատրիարքարանի յարուցած խովարեանց, որուն վախճաներ շատ գետ եւ վրեանակար պիտի ըլլայ, եւ բարեհանիք փուրացնել մեր նշանակած օգնական Տ. Գեորգ Արքեպիսկոպոսի հոռ գալը. եւ որմէ զատ ոչ ոք կուզենք որ միաբանութիւն խոռվէ:»

Պատրիարք Ս. Երուսաղէմի
ԱՄՐՈՒԹԻՒՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Կը խոստովանինք, թէ Զեր ցնդածութիւնը՝ երբէք յանցանք մը չէ Զեզի համար, և մենք աղօթող ենք որ՝ աւելի երկար տարիներ ապրիք Պատրիարքական տիտղոսով, սա՛ թէութեամբ որ՝ չընդվզիք ազգային իշխանութեան դէմ, ինչ որ Զեր հանգանակն էր երբեմն. և Վարչական որոշումները՝ չ'անուանէք անիրաւ և ապօրէն, և օգնականութեան չի կոչէք Զեզի Գէսրգ Երէցեանը, որոյ Արք-Եպիսկոպոսութեան դէմ իսկ բողոքեցիք յէջմիածին 1907 մարտ 3ին, 22 համար գրաբառ պաշտօնագրով: Իսկ այժմ ոյն հակասական ու հակազգային հեռագործով՝ կը նուիրագործէք Արք-Եպիսկոպոսութեան տիտղոսն ալ, կարծես վերջնականապէս նուիրագործելու համար Զեր զառամութիւնը, որ մենք Զեր վերջի հակասական գրութիւններով կուզենք հաստատել: Իսկ Գէսրգ Արքեպիսկոպոսն ու զեղծարարապետ Դեւոնդ վարդապետն՝ տարիներ առաջ, որ աւելի գիտակցարար կստորագրէիք Զեր բանաւոր, լուրջ, տրամաբանական և օրինաւոր պաշտօնագրութիւնները, և որ կարելի չըլլալով անոնց պարունակութիւնները հերքել, Գէսրգի և իր համախոններու կողմէն, իրենց ինքնապաշտպան հրատարակութիւններով, Զեր Արքազնութիւնը՝ ԶԱՐԱՄԱԾ կ'անուանէին. և տարիներ վերջը, հիմա, կարծես թէ՝ տարիները դէպի ետ բոլորած են, կ'անուանեն զԶեզ ոչ-զառամետալ . . . :

Ահա՝ Զեր և զեղծարար մակարայծներու գրութիւնները, որոնք հրատարակուած են պարբերաբար, կուգանզօրաւոր փաստեր ըլլալ՝ զեղծարարներու խարէութեանց և սատիսօսութեանց, և դժբաղդաբար ապացոյց Զեր զառամական լրութեան:

Կը սիրենք յուսալ թէ՝ պիտի համոզուիք Զեր լաւ վայրկեաններուն, որ Ազգը երբէք քան երբէք Զեզի

անարգելու ու վատահամբաւելու կողմը չէ, այլ Ազգին փափաքն է որ Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբանութիւնը՝ զեղծարար միքրոպներէն ազատի, խաղաղի, խարդախները արտաքսուին, աւազակապետները պատժուին աղուէսադրոշմով, և Դուք՝ Ձեր հանգստի օրերուն, օրհնութիւններ և աղօթքներ մըմնջէք Ազգին Արեւշատութեան, Հայաստանէայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ պայծառութեան և Երուսաղէմի Ս. Յակոբեանց Մայրավանքի բարեկարգութեան ու զարգացման համար:

ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԿԱՄՔԸ

Երեսփոխանք Հայոց.

Համօրէն Ազգը՝ իր նայուածքը սկեռած է դէպ Ազգային ժողովը, և կսպասէ անհամբեր՝ այն ամէն կենաւկան խնդրոց լուծումները, որ իր գոյութեան ազդակներն են. այսինքն, կրթական, գաւառային հարըստահարութեանց, Ազգային սեպհականութեանց և մատակարարութեան հարցերը, որոնք անշուշտ նկատի պիտի առնուին մեր Երեսփոխանութեան Պատկ. Ժողովէն՝ երկար քննութիւններէ ետքը: Սակայն ինչու սատարիներէ՝ ՚ի վեր Վարչական, Քննիչական ու Խորհրդարանական Յանձնաժողովներու բովերէն ու փուլերէն անցած և զտուած Սաղիմական հաշուական խնդիրը, դեռ անլոյց վիճակին մէջ մնայ, հակառակ այն ահազին վընսամներուն, որոց փոխարէն Ազգը կը տուժէ Երուսաղէմի մէջ՝ բարոյապէս թէ նիւթապէս, Երեսփոխանական ժողովոյ վճռական ձայնին յազաղումին և կարգ մը Երեսփոխաններու անձնական նկատումներու պատճառաւ, որոնք ո՛չ աղզային կեանք և ո՛չ զգացում ունին:

Այդ Երեսփոխանները՝ յոռի շրջանի մը մէջ ինկած են, խոստացած ըլլալով Ղեռնդ-Գէորգի խնդիրը տանիլ՝ անոյշ տեղը կապելու աւանդական ու ազգակործան քաղաքականութեան, որ եթէ տիրող կառավարութիւնը՝ բոնականական շրջանի մը մէջ ըլլար, շատ դիւրին ու հեշտ պիտի գար: Բայց այս օր երկրին կա-

ռավարութիւնը՝ նոյն իսկ անխղճաբար դիզւած, չը-
սենք զեղծմամբ ու զօշաքաղութեամբ կուտակուած
դրամները՝ պետական գանձարանը վերադարձնելու ար-
դար ու կարուկ որոշումը կուտայ: Զենք կարծեր որ
Ազգային ժողովը՝ տարիներու երկար շրջանէ մը վերջ,
համոզմամբ և գիտակցաբար մանրակրկիտ հաշոց քըն-
նութենէն ետքը՝ չի յանդի վճռելու, Ազգէն կողոպ-
տուած եւ գողցուած դրամները՝ Ազգին դարձնելու ո-
րոշման, և զեղծարաբները՝ միանդամ ընդ միշտ դա-
տապարտելու, Ազգային պաշտօններէ իսպառ սպուռ
զրկելով, ինչպէս բացորոշաբար տրամադրած է Ազգա-
յին Սահմանադրութիւնը:

Անիրաւ մամոնային դերը՝ այլ եւս պէտք է դադ-
րի, ու Երեսփոխանք՝ խզմի մտօք և ճակատնին բաց,
թո՛ղ իրենց քուէն տան յայտնապէս, ապացուցանելու
համար թէ՝ իրենք որ և է կուսակցութեանց չեն պատ-
կանիր, այլ Ազգին բաղձանաց և Արդարութեան դա-
տին՝ բացարձակ գործադիրներն են միայն:

Ազգը ողջոյն՝ սոյն համոզմամբ և զգացյամբ տո-
գորեալ, կոպասէ վերջին վայրկենին ու վճռական
ձայնին:

Երեսփոխանք Հայոց.

Ձեզ ընտրողներու համբերութիւնը և վստահու-
թիւնը՝ չարաչար մի՛ գործածէք այլ եւս, եւ Երեսփո-
խանական ժողովներու տարեգրութիւնները՝ աչքի առ-
ջեւ ունեցէ՛ք:

Ժողովուրդը՝ ամէն նեղ պարագաներու և անար-
դար որոշումներու ատեն՝ իր ձայնը կրցած է լսելի ը-
նել, կործք տալով՝ դիտումնաւոր Երեսփոխաններու
գծուծ շահատակութեանց, որոնք զանազան ազգեցու-
թեանց ներքեւ ուղած են՝ ժողովրդեան իրաւունքները

վաճառել, կամ անոնց անկեղծ բաղձանքը՝ կանխաւ
շինուած քուէներով խեղդել:

Դարերէ ՚ի վեր օտար ոտնձգութեանց դէմ մաքա-
ռող Միաբանութիւն մը՝ այսօր անկերպարան վիճակ մը,
անշխանական դիրք մը ստացած է, մի միայն մեր Ազ-
գային Խորհրդարանին վճռատու ձայնին ոչ-փութկո-
տութեանը համար:

Ս. Յակոբեանց Մայրավանքը և նուիրական ուխ-
տատեղիները՝ որ անհաջուելի զոհաղութիւններով պահ-
ուած են ցարդ, վտանգի մէջ են այսօր, խել մը պա-
շրջօղուք զեղծարար միաբաններու դիկտատորութեան
հետեւանօք:

Հայ ազգին նուիրական այդ վայրերը՝ որ անյիշա-
տակ ժամանակներէ ՚ի վեր մղուած ազգային պայքար-
ներով և արեան գիներով պահպանուած են, և այժմ
կը ծառայեն՝ մեր բազմաչարչար նահատակ Ազգին,
Առաքելական ճշմարիտ և ուղղափառ եկեղեցի ըլլա-
լուն իրը հաստատուն և ճշմարիտ ապացոյց՝ յաչս ըոլոր
օտար ազգաց, յաչաղկոտ մրցակից ժողովրդոց ոտնձը-
գութեանց առարկայ դարձած են:

Ասոնց փրկարար դարմանը ու համադեղը՝ կախումն
ունի միայն Ազգ. Խորհրդարանի վերջին վայրկեանէն և
վճռական ձայնէն:

Երեսփոխանք Հայոց.

Տուէ՛ք Ձեր յայտնի ու անկախ քուէն, և անդամ
մ'ալ ապացուցէ՛ք թէ՝ Դո՛ւք, ո՛չ զանազաններու ազ-
գեցութեան ներքեւ կը գտնուիք, և ո՛չ ալ զեղծա-
րաբներու անիրաւ մամոնաններու ազդեցութեան տակ,
որ դժբաղդաբար վերջերս յատուկ կիրակնօրեայ թեր-
թեր և Արշալոյներ ալ վարձելու ելած են, իրենց կու-
տակից Երեսփոխաններու ոյժ տալու և ժողովուրդն
պառակտելու չար ու վատ դիտումով:

Երեսփոխանք Հայոց .

Ուրեմն Երուսաղէմի հաշուական խնդիրը՝ վճռելու համար, այլ ևս տնտընալու չէ:

Տեղեկագիրներու Տեղեկագիրը և քննութեանց քննութիւնը՝ ալ բա՛ւ է: Լսեցի՛ք 1909 մայիս 22ի ԻԱ. նիստին, Զեր ընտրած Երուսաղէմի հաշուց Քննիչ Խորհրդարանական Յանձնագովով անաշառ ու բազմակողմանի ուսումնասիրութիւններն, որ ապուած են վերջերս՝ առանձին տետրակով, և ցրուած՝ իւրաքանչիւր Երեսփոխանաց:

Յիշեալ նիստին օրը՝ լսեց նաև Ազգ. Խորհրդարանը, նորընտիր Վեհափառ Սրբազնագոյն Հայրապետին հիղինակաւոր դիտողութիւնները, որոնք արդիւնք էին ոչ միայն Երուսաղէմի հաշուական խնդրոյն վերաբերեալ բոլոր տեղեկագիրները ու եզրակացութիւնները՝ անձամբ կարդացած ըլլալուն, այլեւ աքսորանքի տասներկու տարիներուն մէջ՝ խնդիրը մօտէն քննած և խըլճովին սերտած եւ որոշ եզրակացութեան մը յանդած ըլլալուն գործնական հաւասարիքն էին:

Արդ, ո՛վ պիտի ըլլայ այն մարդը, այն Երեսփոխանը, որ համարձակի ըսել թէ՝

«Ես՝ անաշառ եմ քան Վեհափառ Կաթողիկոսը. անկողմանակալ՝ բոլոր ականատես ու ականջալուր քըննիչներէն, և ամենէն աւելի եկեղեցասէր ու Երուսաղէմասէր, ազգասէր և արդարախոն՝ հայը»:

Ցարդ Ղեւոնդի և Գէորգի դատո՞՝ հրապարակի վըրայ պաշտպանող անձերու անցեալն ու ներկան յայտնի են:

Եթէ այս խնդրոյն մէջ Ազգին շահուն հակառակ շարժող Երեսփոխաններն ալ յայտնուին, դժուար պիտի չըլլալ անսոնց ի՞նչ տեսակ մարդիկ ըլլալն ալ յայտնել:

Զոյդերուն ամբողջ գործերն՝ հրատարակուած են, և չեն հերքուած: Եւ թերեւս այս հրատարակութիւնն ալ աւելորդ պիտի ըլլար, եթէ Երեսփոխաններու շատ փոքր մասին տարակուսանքի ենթարկուած ըլլալուն կասկածը չունենայինք:

Բայց այս հրատարակութենէն ետքն՝ ո՛վ պիտի յանդընի կոչել թէ՝

«Է՞հ, տարբեր եղրակացութեան մը գալու համար, պէտք է յիտաձգենք Երուսաղէմի հաշուական խնդիրը»:

Այն ատեն, այդ մարդուն անունը թո՛ղ հոչակուի:

Այդ կը փնտոէ Հայ ժողովւրդը: Որովհետեւ այդ խնդրոյն ձգձըգումին հեղինակը՝ կամ տարբեր եղրակացութեան յանդիլ փորձուողը, զեղծանողէն աւելի զեղծանող, Մայրավանքը կործանող, և Ազգը՝ դաւաճանողը, այն է:

Օ՞ն անդր: Վտարեցէ՛ք ուրեմն այդ մարդը՝ Երեսփոխանական Խորհրդարանէն: Վասն զի անոր հետ աթոռակից ըլլալը՝ բացարձակ անպատութիւն է:

Եւ եթէ Դո՛ւք չունիք այդ ասպետական անվեհերութիւնը ընելու, այդ պատուախնդրութիւնը՝ կազմ եւ պատրաստ է ընելու այժմ և յաէտ,

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴՈՒՐԴԸ

3/16 Յուլիս 1909

Կ. Պոլիս



2009

999-000-001